



Էդիկ Բաղդասարյան



Էդիկ Բաղդասարյան

Հայ Պետականության  
Պատմություն

7 հատորով

Հատոր V

ISBN : 978-1-927860-03-8

[WWW.Edic-Baghdasarian.com](http://WWW.Edic-Baghdasarian.com)

5

Տորոնտո - 2013



|     |   |         |
|-----|---|---------|
| ՀՊՊ | 1 | Հատոր 5 |
|-----|---|---------|

**Էդիկ Բաղդասարյան**

**Նայոց Պետականության  
Պատմության**

**Պայծառ ու մռայլ էջերը**

**Շնագույն ժամանակներից մինչև մեր օրերը**

7 հատորով

Հատոր 5

2013

Տորոնտո – Կանադա

## Բովանդակություն

|                                                                                                      |     |
|------------------------------------------------------------------------------------------------------|-----|
| Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներին.....                                                      | 7   |
| Խորհրդային վարչակազմի հաստատումը .....                                                               | 7   |
| Քաղաքացիական կռիվները Խորհրդային Հայաստանում 1921 թ.....                                             | 21  |
| Փետրվարյան արկածախնդրությունը .....                                                                  | 21  |
| Փետրվարյան արկածախնդրությունը եւ Ղարաբաղի կորուստը .....                                             | 42  |
| Թուրքիա՞ թե Ռուսաստան .....                                                                          | 46  |
| Հայաստանի սահմանադրությունը:.....                                                                    | 50  |
| Խորհրդային հանրապետությունների դաշնության ստեղծումը .....                                            | 50  |
| Հայաստանի առաջին սահմանադրությունը .....                                                             | 50  |
| Անդրկովկասյան Դաշնության եւ ԽՍՀՄ-ի կազմավորումը .....                                                | 50  |
| ՀԽՍՀ դիվանագիտական եւ արտաքին կապերը.....                                                            | 55  |
| Խորհրդային Հայաստանի Կարմիր Բանակի ստեղծումը.....                                                    | 63  |
| Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.) .....                                        | 72  |
| Հայաստանի տարածքային պահանջները .....                                                                | 72  |
| Հայկական տարածքների հարցը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ<br>հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում..... | 74  |
| Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը եւ Մոսկվայի եւ Կարսի<br>պայմանագրերը եւ միջազգային իրավունքը .....    | 103 |
| Լոռու եւ Ախալքալաքի խնդիրը .....                                                                     | 109 |
| Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի հիմնախնդիրները.....                                       | 113 |
| ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ .....                                                                         | 114 |
| Գ. Նժդեհը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին .....                                                 | 136 |
| Ինչպես գոյացավ Թուրքիա-Նախիջևան տասը կիլոմետր. սահմանը .....                                         | 144 |
| Անդրանիկը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը .....                                                   | 149 |
| Արցախի խնդիրը.....                                                                                   | 158 |

|     |   |         |
|-----|---|---------|
| ՀՊՊ | 4 | Հատոր 5 |
|-----|---|---------|

|                                                                |     |
|----------------------------------------------------------------|-----|
| Կարմիր Քրդստանի կազմավորումն ու լուծարումը.....                | 168 |
| Հայկական հարցը Լոնդոնի եւ Լոզանի կոնֆերանսներում.....          | 203 |
| Տնտեսության վերականգնումը Խորհրդային Հայաստանում .....         | 207 |
| Նոր տնտեսական քաղաքականությունը (ՆԷՊ) .....                    | 207 |
| Հողային հարցը .....                                            | 209 |
| Երկրի ինդուստրացումը եւ գյուղատնտեսության կոլեկտիվացումը ..... | 216 |
| Ինդուստրացման գործընթացը .....                                 | 216 |
| Գյուղատնտեսության կոլեկտիվացումը.....                          | 224 |
| Հասարակական-քաղաքական կյանքը .....                             | 228 |
| Կոմունիստական կուսակցության մեմիշխանությունը .....             | 228 |
| Հասարակական կազմակերպությունները .....                         | 231 |
| Քաղաքական բռնությունները.....                                  | 234 |
| Հայ Առաքելական Եկեղեցին.....                                   | 242 |
| Խորհրդային տարիներին.....                                      | 242 |
| Հայկական ԽՍՀ-ն՝ միութենական հանրապետություն .....              | 253 |
| Հայկական ԽՍՀ նոր սահմանադրության ընդունումը.....               | 253 |
| Հայաստանի 20-րդ տարեդարձը.....                                 | 257 |
| Միջազգային դրության սրումը .....                               | 258 |
| Հայրենադարձության կազմակերպումը (1920-1930-ական թթ.).....      | 260 |
| Հայրենադարձության հիմնախնդիրը .....                            | 260 |
| Հայրենադարձության գործընթացը .....                             | 263 |
| Խորհրդային իշխանության քաղաքական, մշակույթի բնագավառում, ....  | 265 |
| Ժողովրդական կրթություն .....                                   | 265 |
| Մշակութային առաջին միջոցառումները.....                         | 265 |
| Զանգվածային անգրագիտության վերացումը .....                     | 267 |
| Հանրակրթական դպրոցը.....                                       | 269 |
| Բարձրագույն կրթությունը.....                                   | 270 |
| Երեւանի պետական համալսարան .....                               | 270 |
| Գիտական գործի կազմակերպումը .....                              | 275 |

| ՀՊՊ                                                            | 5   | Հատոր 5 |
|----------------------------------------------------------------|-----|---------|
| Գիտության զարգացումը .....                                     | 276 |         |
| Գրական կյանքը.....                                             | 278 |         |
| Կերպարվեստ .....                                               | 280 |         |
| Երաժշտական արվեստ .....                                        | 283 |         |
| Թատրոն եւ կինո .....                                           | 286 |         |
| Ճարտարապետությունը.....                                        | 288 |         |
| Հայաստանը համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին .....      | 290 |         |
| Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա.....               | 290 |         |
| Հայաստանը ֆաշիստական պլաններում .....                          | 295 |         |
| Հայկական լեզին .....                                           | 312 |         |
| Տնտեսության վերակառուցումն ըստ պատերազմական պահանջների ...     | 335 |         |
| Հայ ժողովրդի զավակները ռազմի դաշտում .....                     | 337 |         |
| Սովետական Հայաստանի Զորային կազմավորումները .....              | 337 |         |
| Պարտիզանական պայքարի շարքերում .....                           | 366 |         |
| ՍՓՅՈՒԴԱՀԱՅ. ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽ.ՊԱՏԵՐԱԶՄԸ.....                   | 368 |         |
| Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներին.....                | 374 |         |
| Տնտեսության վերակառուցումը .....                               | 374 |         |
| ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ .....                  | 378 |         |
| ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ .....                  | 392 |         |
| Գյուղատնտեսության հիմնախնդիրները .....                         | 397 |         |
| Հասարակական-քաղաքական կյանքը .....                             | 408 |         |
| Ազգային-եկեղեցական ժողովը .....                                | 408 |         |
| Հայկական հարցի վերաբացումը_Երկրորդ համաշ. պատերազ.հետո .....   | 409 |         |
| ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ (1921-1936 թթ.).....             | 412 |         |
| Մեծ հայրենադարձ.կազմակերպումը եւ շարունակութ.(1946-1991թթ.) .. | 424 |         |
| Դաճակցականներները ներգաղթիկատաղի թշնամիներ.....                | 430 |         |
| Քաղաքական բռնությունների նոր փուլը.....                        | 433 |         |
| Անհատի պաշտամունքի դատապարտումը.....                           | 436 |         |
| Ազգային զարթոնքը .....                                         | 438 |         |